

3 4 5 6 7 8

հայտնաբերեց նա լուսավորչներն ըն-
դհարեալն եւ արմատացն հաւաք-
եալն: Եւ Կաթողիկոսներն Կեաւ,
շահաւետիկութիւն պատճառեցն ի
հարազատեալն: Բարիչն զամ, յո-
րիհեղաւ յնմ ժամը ձգաւաւար եւ
Երեսօրարութեան: Ըլլէր յիշերն
բաւած Երեւն: Նոր Ժ-առիւ 48 հոգ
129 յաւատեալն, 90

կարծուի թէ Մ. Նահանգաց ընթ-
քաւորը պիտի առնէ արդ կարգի ահ

[illegible]

Եւ զհարստութեամբ զպարտաւորութեամբ
 Եւ զհարստութեամբ զպարտաւորութեամբ
 Եւ զհարստութեամբ զպարտաւորութեամբ
 Եւ զհարստութեամբ զպարտաւորութեամբ

Թիւնն յտեսուցուած արքայազգիք յի
 նանքս հը խնդրէ իշարէնէն քո
 ինչ հրահաւարքի հալաբանին մէ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ, — Միւրթէ խալիքի


ከገሰታዊ ስርዓት በፊት የነበሩትን አስተሳሰቦችና እምነቶች
አይዘጋጁም ይህም ምልክት ነው።



ՊԵՅԳԸՐ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ

ԲԵՐԱ, ՔԻԻ 241, 370, 500


ՃԱՄԲԱՐԴՈՒԹԵԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐ




Պայուսակ «Նեխտեր»
Կալու մորթի, իգրէկէ կաղամբով, 6¹/₂, 7¹/₂, 10 օւմ. ոսկի




Մարմինը զարգացնելու մեքենաներ, արանց եւ ընթիւններու համար գործիներ
54, 63 72 զր ու չափ հաստատուն գործի 120




Կանանց պայուսակներ
Հորթու դեղին մորթի, 600




Ծալուող կապոցներ (քուս)
Հորթու կալիէ, առաջնակարգ տեսակէ, 240-450




Ծալուող պայուսակներ
50, 55, 60, 65, 70 սանթիմ. երկայնութեամբ
Դեղին մորթի զրու. 180, 200, 210, 220, 240
» » » 130, 140, 150, 160, 180
Սև երկուստ կրկին կտաւէ 140, 180




Ճամբորդութեան կողովներ
Երկու-երեք անգի համար 1¹/₂-4 օւմ. ոսկի
Վեց » » 5-8 » »
Մալուող կտաւով 9-10 » »




Սպայի պայուսակներ
Նոր տեսակ, հաստատուն կալիէ, Ներք կտաւէ,
64, 69 75 74 սանթիմ. երկայնութեամբ 180,
200, 240 280 զրու. ծածկովներ՝ յանձնա-
բարութեան վրայ




Ումբիեան պայուսակներ
Կիւերո համար, առաջնակարգ տեսակէ՝
4 խարկներու, ժանեակներու և ձեռ-
նոցներու յատուկ բաժանումներով,
432, 400, 500 զրու. 2




Գոնարեղիկի տուի
84-300 զրու. 2



Պասա (բուլո)
Աղախուած կտաւէ. բռնասեղիով և կալիէ կապերով.




Նամակակալ՝ բանալիով
Մարդերենի՝ 30-68 զրու. 2. արծաթէ կաղամբով 84, 108, 148, 180




Էրկաթ արկղեր
Քրոնտալի ներկուած, 144




Բիւրեղի ղղմակ (կուրս) և քծաթէ ղղմակ
72, 76 120 զրու. 2 200, 270 զրու. 2




Չեմի գոց (ժիլլր)
33 զրու. 2




Չեմի պայուսակներ
84-140 զրու. 2. (ծածկովները՝ ապու պեթի վրայ)



Մարմամարզի կիցցեղի քապանակով
40, 60, 80 զրու. 2. իգրէկէ 120



Ծալուիչ գործի (էսթանտոր արկիթի)
Կուրթը զարգացնելու համար 20 և 45 զրու. 2



Կալիէ պայուսակներ
Ձեռքով կարուած, զանազան տեսակէ և մեծութիւնէ 280-600